

րէք քննան, և զինքը ճանչցողները չեն կը բնար չներշնչուիլ անոր բարձր և օրինակելի կեանքէն:

Զէօրէք քննան կամողիկոսի մահը, ամէն մարդ կը խոստովանի, կը պատճառէ ծանր կորուստ մը Հայ Եկեղեցին և հայ ժողովուրդին, և առոր համար ալ մեծ է մեր սուզը և անսահման մեր վիշտը. և սակայն մեր միտքերը կը միաթարուին խորհելով որ մէնք շահեցանք նոր հարստութիւն մը մեր պատմութեան համար: Գէօրգ Զ. մեռաւ ոչ թէ պարտուած, և հասարակ մահականցուի մը նման, այլ մեռաւ, աւելի ճիշդը անմահացաւ, յաղթական, և պայծառ ճակատով մտաւ անդենականի զոնէն ներս: Ան կատարեց իր պարտականութիւնները և լաւ կատարեց. իրը պիտի ըլլայ պօտէլը՝ որ խոստացուած է արդարներուն և հաւատարիմ ծառաներուն. իրը պիտի ըլլայ փառքը՝ զոր մարդիկ կ'ընծային մարդկային ցեղի մեծ զաւակներուն: Մեռաւ Զէօրէք քննան մարմնապէս, և իր հողեղէն մեացորդները իջան լուսթեան գուրը. և սակայն կ'ապրի ան հոգիով. կ'ապրի վերին աշխարհին մէջ և կը ներգործէ այս երկրի վրայ: Մէջ մեռեներու անմահ հոգիները չեն զագրիր ներշնչող որդ մը ըլլալէ անոնց մօտ՝ որոնք զեռ կը քալեն արնին տակ: Զէօրէք քննանի հոգին պիտի շարունակէ ներշնչել իր հողեղոր զաւակները, պիտի շարունակէ ուղղութիւն տալ Հայ Եկեղեցւոյ վարիչներուն. իր անլուկի բայց զգալի ձայնը զգաստութեան պիտի հրաւիրէ աջ ու ձախ զառա-

ծողները, և իր հայրական բարի ժպիտը խրախոյս պիտի կարդայ անոնց՝ որոնք համբերութեամբ, սիրով և նուիրումով պիտի քալեն դէպի այն լուսաշող ապագան, որուն տեսիլքով ապրեցան Երանաշնորհ Հայրապետը, և որուն անձկագին կարստով փակեց իր նիւթական աչքերը առյաւէտ բայց իր հոգիով ան չարունակ պիտի սաւանի իր սիրած Մայր Տաճարին վիրե, տեսնելու համար զայն միշտ պայծառ, միշտ անսասան, միշտ լեցուն հօգեկան այն զօրութեամբ, որով զայն օժտոց Միածնը իր լուսափայլ էջքով և յաւերժական ներկայութեամբ:

Ա. Թաղէոս Առաքեալի և Ա. Գրիգոր Լուսաւորչի նուիրական Աթոռուն վրայ բազմող այնքան մեծ ու հոյակապ Հայրապետ ներու հոյլին վրայ հատ մը ևս աւելցաւ Գէօրգ Վեցերորդով. և հայ ժողովուրզը զուրգուրանքով պիտի պահէ այդ անոնք իր որտին մէջ, որքան ատեն որ Հայրենիքի, Եկեղեցւոյ և Աղգի նուիրական և հզօր զգացումները կ'ապրին իր մէջ և կը զեկավարին իր կեանքին ընթացքը: Գէօրգ Զ. ի մեծագոյն իտէալները՝ իտէալները պէտք է ըլլան իւրաքանչիւր զիտակից հայու. անոնց իրազօրծումը՝ լաւագոյն և հզօրագոյն տենչերը մեր կեանքին: Այդ կերպով մենք պատրաստած պիտի ըլլանք այն անթառամ պատէ, որ արժանապէս և յաւերժօրին պիտի զարդարէ անմոռանալի Հայրապետին նուիրական չիրիմը:

Ն. ԵՊՄ. ՄԱԿԱԿԱՆ

* *

Ազդի մեծութիւնը նորա ստեղծագործով ոգու եւ այդ ոգու ստեղծած արզապիների արժանաւորութեան մէջ է կայանում: Հայ ազդը անցեալում ստեղծագործել է եւ իւր անեղծալութեան յուշարձանները կազմում են այսօր Հայութեան փառքն ու պատիւր եւ նորա բարոյական սրժեն՝ օսար կուլտուրական ազգերի առաջ: Նոյնի պահանջում է նաև Ենեկայից, որի ստեղծագործով՝ Հայ հանճարը պիտի լինի, իսկ զործի մարմնացնողը՝ Հայ մեկենասը:

Գէմորդ Զ.